

Բ Ե Պ Մ Ե Ա Լ Գ

Օ Ր Ա Գ Ի Ր

ԲՆԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԲՆԱԵՍՒՐԱԿԱՆ

Գ Ի Տ Ե Լ Ե Ը 8

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 6.

1845

ՄԱՐՏԻ 15.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Սանրացուցով տեսնուած բաներ :

Երբ որ մարդս իր աչքին գործա-
րանը մանրացոյց կամ խոշորացոյց՝ ը-
սուած գործիքով կըզօրացընէ, ու
անանկ առջի տեսածներուն վրայ կը-
նայի, նոր կերպով մը կըտեսնէ զա-
նոնք, ու կարծես թէ նոր աշխարհք
մըն ալ կըգտնէ աս աշխարհքիս մէջ :
Եւ զարմանալի տեսարանը մեզի ցու-
ցընող գործիքը կտոր մը ապակի է,
կամ թէ երկու իրեք կտորը մէկտեղ,
ինչպէս որ շատին յայտնի է . մենք
ասոր տեսական ստորագրութիւր ու-
րիշ անգամի կըթողունք, որով կիմա-
ցընենք թէ ինչպէս աս ապակիները
հեռուի բանը աչքերնուս կըմօտեցը-
նեն, մօտինը կըհեռացընեն . մեծը
կըպզտիկցընեն, պզտիկը կըմեծցը-
նեն : Հոս միայն մանրացուցին զարմա-
նալի տեսարաններէն մէկ քանին մէջ
բերենք, որով տեսաբանական ուս-
մունքին յարգն ալ աւելի կըճանչցուի :

Սանրացուցին զարմանալի տեսա-
րաններուն մէկը ջուրն է . ասոր մէկ
պզտի կաթիլը, որ աչքի պայծառ
մարզըրիս մը կերենայ, մանրացու-

ցով կարծես թէ լիճ՝ մը կըդառնայ՝
անհամար ու նոր նոր կենդանիներով
լեցուն : Եւ ոնց շատը կըոր աւազի պէս
են և թապըլտըկելով կըշարժին . ու
մանք բազմութեթ ժողված կըկենան,
ոմանք զատ զատ . բայց ամէն տե-
սակը ամէն ջրի մէջ չգտնուիր : Եւ աս
գտնուածներուն անուն ալ դրած են
բնագէտները . ասոնց մեծ մասը պո-
ղիպոզի տեսակ են, ու աճին նէ՝ աչքի
ալ կերենան : Եւ ջրի բերան անշունչ
բաներ կըկարծըւէին, բայց փորձով
ալ կիմացուի իրենց կենդանութիւր .
զոր օրինակ թէ որ կաթիլ մը ջուրը
կարմիր ներկես, և ուրիշ կաթիլ մը
հասարակ ջրի մօտ դնես՝ որ ներկուած
ջրին մասունքը կամացուկ մը մէկա-
լին հետ խառնուին, կըտեսնես որ
աս մաքուր ջրին մէջ մտած ճճինե-
րուն փորը կարմիրով կըլեցուի :

Չրին կաթիլին պէս զարմանալի է
նաև ձիւնը . որ աչքերնուս առանց
ձևի բան մը կերենայ, բայց հասա-
րակ մանրացուցով ալ նայելով անանկ
կանոնաւոր ձևեր կըցուցընէ որ կար-
ծես թէ վարպետ մը չափեր ձևեր է,
ու անանկ վար կըթափէ ամպերէն :

1 փերնեգիւն :

Սովորաբար վեցանկիւնի կրլւան ձիւնին հատերը . բայց կան ալ որ եռանկիւնի են , կամ աստղի ձևով , կամ խաչաձև կերևնան , ամէն մէկ թեւերնին իրարու համեմատ ու հաւասար :

Շատ զարմանք կրբերեն մարդու նաև պզտի ճճիներուն վրայ տեսնուած բաները . մանրացուցով նայելու ըլլաս նէ կրտեսնես որ ան ոտքիդ տակը վիտացող մըջիւնը հազարաւոր աչքեր ունի՝ կլոր կլոր . ճանճին ոտքը այլևայլ ճանկերով պատած է . լուն կատաղի գազան մը կերևնայ՝ կարծես թէ զրահ հագած ու վրան զէնքեր առած . մամուկը կրտեսնես որ իր թեւերը զատ զատ գործարաններէ կը հանէ , ամէն մէկ թեւերն ալ շատ թեւերէ ձևացած . թիթեղնիկին՝ թևերուն փոշին , որ բռնես նէ՝ մատուրներուդ կրփակչի , ամէնն ալ մէյմէկ ձևաւոր թեփեր են , նման նման գրծերով . ասանկ ալ ուրիշները :

Մանրացուցին մէկ զարմանալիքն ալ աս է որ անով մեծ բաները պզտիկի մէջ կրնան սղմիլ . վասն զի պզտիկ բան մը մեծցընելէն ետքը՝ անկէ ալ մանր բաներ կը դրուին մէջը կամ կը գծուին . յայտնի է որ աս բանիս համար ճարտարութիւն ու երկայնամտութիւն ալ պէտք է : Ըստեսակ բաներուն մէջ անուանի է մէկուն ըրածը , որ վեց բթաչափ լայն և ութը բթաչափ երկայն թղթի մը վրայ գրբեր է բոլոր հռութայ , յսթերայ , երգոց երգոյն , ժողովողի ու երկրորդ օրինաց գրբերը : Միկերոն կը պատմէ թէ հոմերոսի յղիականը որ 15,000 տողէն աւելի է՝ գրած տեսեր է այն չափ պզտիկ մագաղաթի մը վրայ որ ընկուզի մէջ կը սղմէր կըսէ : Նանելի խալացին կեռասի կուտի մը վրայ՝ մէկ երեսը հռոմայեցոց ետրուրացոց հետ ըրած կուրք քաշեր է եղեր , մէկալ երեսը Սվրատիոս կտրիճին կամուրջը պաշտպանելը : Մոյն վար-

1 . բէէէէ :


պետը ընկուզի չափ փայտ մը առեր չորս կտոր ըրեր է . մէկ կտորին մէկ երեսը Յիսուսի փշով պսակուելուն պատկերը փորագրեր է , մէկալ երեսը Յիսուսի ձաղկանքը , երկուքն ալ անթիւ գլուխներովու մարդիկներով լեցուն . երկրորդին վրայ մեծ ծառ մը փորեր է , բոլոր ճիւղերը սատանաներով ու կախարդներով լցուած . երրորդին վրայ դիմացէ դիմաց երկու գունդ զօրք փորեր է , որ հեռուն կը պատերազմին . մօտն ալ կերևնան քանի մը դժոխային կատաղիներ՝ շղթաներով կապած , և աս շղթաներն ալ բոլոր օղակ օղակ են եղեր . չորրորդին վրայ կրտեսնուին եղեր խել մը որ սորդներ ու ձիեր անտառներու մէջ , այլևայլ ծառերու վրայ ալ թռչուն որսալու համար գրուած ցանցեր որ մամուկի բունէն ալ շատ բարակ են եղեր . բայց աս խելքէ դուրս երկայնամտութիւն ու վարպետութիւն ունեցող տղան՝ շատ չէ ապրած ու 25 տարեկան մեռեր է : Միրմեկիդէս անունով մէկը փղոսկրէ կառք մը շիներ է որ ճանճի մը թևի տակ կը սղմի եղեր . նաև մըն ալ որ մեղուի մը թևին տակը կը ծածկուի եղեր : Սէոգոր անունով արձանագործն ալ կառք մը շիներ է ու արձանի մը մատուրներուն ծայրը կեցուցեր է . ասիկայ ձիերովն ու կառավարովն մէկտեղ՝ ճանճի մը թևի տակ կը գոցուի եղեր : Փապա անունով մէկը կառք մը շիներ է երկու ձիով ու մարդով՝ որ գարիի մը չափ է եղեր : Մարք Սքալիոթ անունով մէկը կղզակ մը շիներ է , որ 45 օղ շղթայով ու բանլիքներովն մէկ ճանճի մը բեռ է եղեր : Պովերիք անունով մէկը զարդարուն սեղան մը շիներ է՝ քովն ալ իրեք հոգի , որ բոլորը մէկէն կեռասի կուտի մէջ կը սղմին եղեր : Քրփէնհակի պահարանին մէջ ալ կեռասի կուտ մը կայ որ վրան 220 մարդ քաշուած է :

Ըստէս աս հաւասար կը զարմանայ մարդ բնութեան մէջի թէ

մեծամեծ բաներուն, և թէ էն մանր
ու պզտիկ բաներուն վր: և կիմանայ
թէ աս մեծ ու պզտիկ երևնալը՝ մար-
դուս զգայարանքին չափաւորութէն
է. իսկ Մատուծոյ առջևը՝ որ անհուն

էակ է, մէկ աւազի հատիկը ու բո-
լոր աշխարհքիս լեռները հաւասար
են. մէկ կայծ մը կրակը ու բոլոր ան-
համար աստղերը հաւասար են:

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



Լամա:

Ս'եր ազգին ուսումնասէրներուն
մէջ քիչ անձինք կան որ Ռոպէնսո-
նի պատմութեան մէջ կարդացած
չքլան աս կենդանւոյս անունը, և թէ
ինչպէս ասոր մորթը Ռոպէնսոնին
հագուստ եղեր է, ու միտը կերա-

կուր: Բնիկայ որոճացող չորքոտա-
նիներէն է, և ուղտի տեսակ կըսե-
պուի: Բներիկայի հարաւային կող-
մերը կըգտնուի՝ թէ վայրենին և թէ
ընտանին:

Ուղտէն աս սարքերու թիւնս ունի